

## ՇՆՈՐՉԱԿԱԼԻՔ

Աւագուրքիմեն ունիկ հաղորդելու թէ Ս. Արոնյա բանկային նոր Ազնի Տիգրան Կրտսեական հանդիպությունը, բայց Ս. Ցարուրեան տաճարի վերաջնուրեան վերաբերեան սկսուած աշխատանքները, ինձնարեարաւ տրանսպորտ և երեխ հարդի անդ ունի, իր նպաս վանուց իրեն ինկած ծախուց բաժին բաժին հանդիպությունը եւ երեխ հարդի անդ:

Հաստատութեան Հոգեւոր Պետք ու Միաբանուրքինը իրենց երանակացիութիւնը կը յայտնին համարակալու, մեծանան նոր իրատուին այս ազնի վերաբերենին հանար դպի Ս. Արոն:

## Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄԵՆ

### ՆՈՐ ԶԵՐՆԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Այս տարի եւս Ս. Արոնյա ժառանգ գառ, Վարժարանը եւ Ընծայարանը տուին իրենց հոգեւոր հունձիքը՝ յանձնինս երեք նոր Սարկաւագներու եւ չորս Աբեղաներու:

Ժառանգաւորաց Վարժարանի Գ. դաստիարանի չորս աշակերտերը աւարտած ըլլայով իրենց բանամեայ ուսումնական ըրցաշաբը՝ հետաքրուեցան տեսչութեան կովկի տալու իրենց վերական որոշումը:

Անօնցիկ երեք Տնօրինք Փոլովոյ առջեւ յօմարուին յայտնած եւ ուստացիք ստորագրած ըլլայով ընդունելու կալսակրօն ելեղի վեցականութեան լուծը, կիսասարկաւագութեան աստիճանի ըրչութիւնը կատարուեցաւ՝ 30 թուլիս Ուրբար երեկոյին, Մայր Տաճարին մէջ:

Ցաջորդ օրը, Վարդակակի նաւակափերի նախարար առաւտօնու, սոյն երեք ձեռնադրուեցան Աւագ Սարկաւալու:

Մրատառու եր պահը երբ երեք նորընայեանեւ ծնկաչով կը յառաջանային դպի Ս. Անդան:

Ցաւարտ ձեռնադրուեան խօսեցաւ Ամեն, Ս. Պատրիարք Հայրը, յարդերով զիրենք ու

նոր կեանիք այս պահեն սկսեալ ուղղեն իրենց հոգին Ասուածոյ լոյսին որ, պիտի անեցնէ, զօրացնէ եւ առաջնորդէ զիրենք իրենց կոչումի նամբուն վրայ: Մաղրեց որ իրենց ուսերեն ձգուած ուրարի ժապաւենի, իբրեւ խորհրդանակ ծառայութեան ողիին, իջնէ եւ ծաւախի ամբողջ իրենց հոգիկան կեանիքն վրայ, եւ իբրեւ լուսոյ նաճանչ մը ի միջիքարութիւն ժողովրդեան, որուն ծառայութեան կոչուած էին:

Նորընձայ Սարկաւագներ նոյն ժամեն իսկ սկսան սպասարկիլ Ս. Պատրագին:

Անս իրենց անունները. Մարգիս Սարկաւագ Մուշիան՝ Տարտոնցի, նախակրութիւնը սացած ի Քրրզիսան. 1934ին ընդունուած ժառ, Վարժարան եւ չորս տարուան մէջ զոհացուցիչ աստիճանով բոլորած իր ուսումնական բթացքը, 21 տարեկան:

Դրանիկ (= Անդրանիկ) Սրկ. Ղազարեան՝ հնուսոյի ծնողաց զաւակ, նախակրութիւնը սացած նովորաքի (Խուսիս), Դաւեհի եւ Պէյրուքի վարժարանաց մէջ. 1932ին ընդունուած է ժառ. Վարժարան, որուն ընթացք աւարտեց այս տարի զոհացուցիչ լաջողութեամբ, 21 տարեկան:

Անդրանիկ Սրկ. Աշճեան, զաւակ Եղեսիսացի ծնողաց, Հայկ ծնած, նախակրութիւնը սացած նոյն բաղակի նախ ազգային եւ ապա ամերիկեան վարժարանաց մէջ. 1934ին ընդունուած ժառ. Վարժարան, որուն ընթացք աւարտած է փայլուն յաջողութեամբ, 19 տարեկան:

Դարար երեկոյին (Յուլիս 30) յես Վարդակավորի եւ Ս. Յակոբայ Տեառնեղոր Առաքելոյ մեծանանդու նախատօնակին, որուն կը նախազանե Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, կատարուեցաւ խնանայական ձեռնադրութեան կոչումի արտայոյզ արարողութիւնը՝ Ընծայարանի բանակոյն դասարանի չորս օրշանաւարեներու, Անդրանիկ, Արմենակ, Խաչիկ եւ Ազա Սարկաւագաց:

Եկեղեցի հաւաքուած խուռն բազմութեան ընդ մէջնեն, նորընձայեաններ Տաճարի դունեն սկսեալ ծնեացնաց յառաջացան դէպի դասի ատեանը, օգնութեամբ առընթերակաց չորս վարդակաբեներու, եւ արտասանեցին իրենց հաւատութիւնը, առաջի ձեռնադրիչ Ամեն. Ս. Պատրիարք Հօր:

Կ'արառառեին յուզումէ՝ չորսերուն ծը-  
նովիները եւ ընտանեկան պարագաները, ո-  
րտեւ Նդիպտունէ եւ Հակիպէն փութքացած էին  
ներկայ գտնուելու ընորհաբաժնութեան հան-  
դէսին իրենց հոգեհատորներուն, եւ անձամբ  
նուիրելու զանոնէն Աստաւծոյ ծառայութեան:

Դիւերը կատարուեցաւ Հակում. յաջօրդ  
օրը Վարդավանի հանդիսաւոր Ս. Պատա-  
րազր մատոյց Ամեն. Ս. Պատրիարք Հայրը  
որ եւ կատարեց համանայական ձեռնա-  
դրութիւնը: Հոգեւոր աստիճաններու սր-  
չութիւնը, եւ բոլոր յարակից մանեանաս-  
նութիւնները կատարուեցան ապաւորիչ խոր-  
հրդառառութեամբ: Խարաւիլիսկի եւ ինչ-  
պէս եւեկուան կոչումի նոյնպէս այսօրուն  
ձեռնադրութեան արարողութեանց Ս. Արքու-  
ոյոյ Հաւատարապէս Տ. Տնօրինոյ Արքեպիս-  
կոպոս: Անկ առքրերեկայ կեցած էին հայ-  
կին եւ ներկայ տեսուչներ՝ Տ. Տ. Տիրան եւ  
նդիք Վարդապետներ:

Օծումի օրսարքուն պահուն Անդրամիկ Մրկ.  
Վեկ. Վերակոչուեցաւ Տ. Հայկանուր, Ար-  
մենակ Մրկ.՝ Տ. Հրազդան, Խաչիկ Մրկ.՝ Տ.  
Կորին եւ Ազատ Մրկ.՝ Տ. Շահէ:

Ազատ տուին իրենց խաղաղութեան ա-  
ռաջին ողջոնիք ժողովուրդին որ գրաւուած  
այս աշարայութիւններէն՝ լարուած ուշա-  
դրութեամբ կը հետեւեր անոնց եւ կը մաս-  
նակցէր իր «ամեն» ներով:

Քարոզց Ամեն. Ս. Պատրիարք Հայրը,  
որ հիւսելով օրուան տօնին եւ կատարուած  
ձեռնադրութեան խորհութեամբ, ու կենա-  
լով Քարուն և մեղ աս լինել խոսին  
առջեւ, յորդուց ձեռնադրեամբ միինչեւ  
իրենց կեանինք վերջը անսալրա մնալ, այս-  
ինքն ապրիլ, գործեն և մեսնիլ իրենց այս-  
օր կատարու ուխտին բարձրութեանը Վրայ,  
միօն ի նկատ ունենարկ հանդերձ առ պա-  
րագան ք ասպարհօք՝ ուր կը մտնին այս  
սնորհաբաժնութեամբ, տաժանի եւ պարտա-  
կանութեանց հոգեւոր կեսնին և մասնաւան  
հան ք պատույ եւ փառիք:

Ողջոնիք պահուն, Ամեն. Ս. Պատրիարք  
Հայրը նախ՝ եւ ապա ամբողջ եկեղեցական  
դասը, բեկ բարձրանալով, համբուրեցին  
նորինայտաներու օծեալ աշեն ու նակա-  
ները: Եղան ըրա ժողովուրդը պատարագուն  
ետք, երբ չորսը բնմին առջեւ շարուած լր-  
ուեկամին կը վերծանին իրենց առջեւ դրուած  
Աւետարանները:

Եւեկոյեան ժամերգութեանն ետք կատա-  
րեցաւ վեղարի օհնութեան եւ քրչութեան  
արարողութիւնը. ձեռնադրողին եւ ձեռնա-  
դրեամերուն, ու բոլոր ներկայից սիրաք  
քորուց կարծես սուրբ սաւուու մը, երբ  
կուտորեան խորհեղաւոր խոլը, վեղարը,  
մածեկց սեւեռու մեջ արդէն պարուուած  
այ նուիրեալ երիտարդներուն զուխները:

Ամեննեն վերջը, զգածուած սրաով դարձ-  
եալ խօսեցաւ Ս. Պատրիարք Հայրը: «Առա-  
ւուուն, ըստ, կազին օրէնքն եւ որ խոր-  
հրդառառութեացաւ, երեկոյին՝ կենցարին կա-  
նոնները: Առաջինն եւ անուու եականը, բայց,  
մեր ուխտը կատարուեուն համար գիր, ան-  
համածես է վերջինը՝ արժեցնելու համար ա-  
ռաջինն: Աշխարհն հեռանալ մարմինով,  
լաւազնին կարենալ մօսենալու համար անու-  
նողիով. այս է այդ Կանոնին ոգին:» Պար-  
զեց այդ կենցարին պարունակած հոգեկան  
վայելները եւ աստանիները միանամայն, ու  
իշեւ միջոց առաջիններէն չգրկուելու եւ  
վերջիններէն յանցուելու՝ ներկայացուց վե-  
ղարի օհնութեան ալորենեուն մեջ կարգաց-  
ուած պատգամիք Տարեւեան դպրոցին, ու եւ-  
րողական սա հարուս յանցին մեջ կը բանա-  
նեւուի. «Եռաց», Հեռաց»: Եռացուր  
օնարհներգ, հեռացուր խոսինները: Արքան  
աւելի հոգեւորականը հրանիկ իւ մեջ իւ  
կարգին սրբութեանն իրեն եկած թարի ազ-  
գումները, այնան աւելի կը խաղաղեցնէ  
իւ սիրէն ու միերք՝ աշխարհն իրեն սա-  
դրուած խեն հրազդիք այս կենցարին մեծա-  
մոց արդիններուն՝ ընկանուու Եկեղեցւոյ  
եւ մեր խու կենեղեցւոյ կեանինքն մեջ: Հա-  
մասօփի զծոց պատկերը հայկական վանա-  
կանութեան դարաւոր կեանիք հազմուն մեծ  
դիմերուն, եւ մադրեց որ իրենք, այս չոր-  
սը, բիւ մը միայն աւելցուցած ջրլան այդ  
եղանիք անմաններու երամին վայ, նեն:»

Ազատ, ամբողջ Միաբանութեամբ, վար-  
դապետք եւ սարկաւագունք Ս. Պատրիարք  
Հայր եւ նորինաներուն ներ բարձրացան Պա-  
տրիարքան, ուր եղայրական ողջազուր-  
մամբ մաշակուուցին նորապասկ աբեղա-  
ները:

Անկ իրիկուած վանիք հաւատանին մեջ  
սարուած եւ ընին նախազանութեամբ Ամեն. Ս. Պատրիարք Հօր՝ Միաբանական ընդհա-  
նուու ընրիք մը, որուն հրաւիրուած էին

նաեւ նորբնաներու հայրերը: Ամեն. Ա. Պատրիարք Հայոք խօսք առնելով բարեխօսն զրկագիպուրեան մը առցիւ դրաւ ամէնքը. դիմէ տուաւ թէ երկուան եւ այսօրուան ձեռնադրուքիմեներով, հոգելոյս Դուռեան Մրգանեով սկսուած կրական վերանորոգուրենէն ի վեր, հասած նորեռուն զուտ թիւք յանցած է երեսուն եւ եօրի, որ թիւն է Հրութիսմեան և Անձիմէն նուիրեալք ի թիւ: «Անտուս, ըստ, սկիզբէն՝ այսինքն իր տար եւ աւելի գարերէ ի վեր, ուս ու ուս անբանեն լցուած է այդ թիւը. աւանց առոր պիտի ջարութակուէր եւ միշտ աւելի պիտի ջառաջանար այս Հաստատուքիմէն: Ասոնց ամենուն, եւ իրենց դեռ ի կեսն սակաւարիւ ի հիներուն համար իմ յարգանեներովս հանդեռէ, ես կ'անդրադառնամ իմ մեծանուն նախորդիս եւ իմ օրով հասած այս նորեռուն վրայ, որոնց թիւը Հ. Կիւենէն մինչեւ Անդրանիկ սարկաւուզ, տասն եւ հինգ տարուան մէջ եղան 37, թիւը երանեալ կոյսեռուն: Ուրեմն հոգեւոր զոմերու բաժակ մըն ալ լեցուեցաւ այսօր: Վիտի լեցու դեռ, մեր իրձն ու յոյսն որ դոյն շատ պարեր, նոր բաժանենք, նոր և երեսուն եւ եօրքանք ներ իրար ետեւ պէտք է միտք կենսաւորեն այս Հաստատուրեան մքննողոր. պէտք է «Անձիմէն նուիրեալք» հնչէ հսու միտք ոչ լիկ իր երգ, այլ մասնանան իրեւ կեսնէն նուիրումի եւ սիրոյ: Ու Մրգանը կարգաց այս արքիւ գրած իր մէկ հնչեակը, «Անձիմէն նուիրեալք», որտէ վերջ Սարկաւազներ եւ աւակերք յուրնկայս երգեցին համանուն շարականին առաջին տուեր: — Թեսոյ Ս. Պատրիարքը, շարունակիրով իր խօսքը, բաժակ բարձրացուց կրօնական եւ ազգային զգացումներով եւ սկզբունքներով սինուած համաձայնուած այն ոդիին ի պատիւ, որ «երեսուն եւ եօրքանք ներով էնցուցեր է միտք այս փանին եւ պիտի էնցուն այսունենաւ եւս:

Ապա երգուեցաւ Ս. Արքուոյս պատօնական օրհներգը ու թիւրին վերջացաւ. Ս. Պատրիարք Հօր օրհնութեամբ:

Նորբնաներն են հետեւալք. Տ. Հայկաներ Արքայ Տօնիկան, ծնած Քիխան, հայնական կրութիւնը ստացած է իր գեղին մէջ, յետոյ Գանիրէն ուր ցարնաւարտ կ'ըլլայ Գալուսեան վարժարաննեն: Ժառանգաւորաց ընդունուած է 1932ին, 25 տարեկան:

Տ. Հրազդան Արեկայ Ռուկերչեան, Երզիկացի ծնողացի ծնողաց զաւակ, ծնած Խուլիր, նախնական ուսումն ստացած է Կ. Պոլիս, Միտիլի, Արեկն եւ ի վերջոյ Գանիրէն Գալուստ վարժարանին մէջ: Ժառանգաւորաց ընդունուած է 1932ին, 22 տարեկան:

Տ. Կորին Արքայ Մանուէլիսան, Այնապացի, նախնական ուսումն ստացած նախի իր ծննդավայրին, ապա Հայելիք ազգ. դրաւասն մէջ: Ժառանգաւորաց ընդունուած է 1932ին, 23 տարեկան:

Տ. Շահէ Արքայ Երէցիսան, Էվլէրէկցի ծնողին՝ Հայկա ծնած, նախակրութիւնը ըստացած է Լառնակայի եւ ապա Գանիրէն ազգ. վարժարաններուն մէջ: Ժառանգաւորաց ընդունուած է 1932ին, 21 տարեկան:

Զորսն ալ, դեռ պատահի, նանցած են տարսգուրեան տառապանեները, թէեւ բարեբախտարար մինչեւ վերջը իրենց ծնողին չամենուած: Ամեկն ալ զգաս վարով, հոգեւոր եւ յարաջան աշխատախրութեամբ տմեն սարի դասարան փոխած, առողջ եւ վայելուց կամուն: Միհասին ստացած են, Ս. Պատրիարք Հօր ձեռնէն, դպրութեան չորս ասէնամները՝ 1932 Սեպտ. 3ին, եւ կիսասարկաւագուրեան ու սարկաւագուրեան ասինանեներ՝ 1935 Օգոստ. 3ին:

Միոն յանուն բովանդակ Միհաբանութեան, կը մաղիք որ ամենն ալ իինին աւեակ տանց ամօրոյ ի ծառայութիւն մեր նուիրական Հաւասէին, սիրեցեալ Ազգին եւ Ս. Արքուոյ:

## ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆՆԵՐ ԺԱՌ ՎԱՐԺԱՐԱՆ ՆԵՐԸ

\* Յուլիս 11 թ: — Այսօր սկսուեցան Ժառ. Վարժարանի ամսութիւնի թիւանացի և գրաւոր քննութիւնները: Որոնք ըստ սովորականին եւ դաս Ամեն Ս. Պատրիարք Հօր նախագագութեամբ է ի ներկայութեամբ վարդապետներուն և ուսուցիչներուն: Բերանացի քննութիւններուն մէկ կարևոր մասը ինք, Ս. Պատրիարք Հայրը անձաւը կատարեց: Այս արքի ևս կազմուած էր քննիչ յանձնախոսուն մը բարկացած վարժարանի Տեռուչ Տ. Եղիշէ Վարդապետէ, Տ. Կիւրեց Վարդապետէ եւ Ցիար Ե. Գէրպէրեանէ: Ցանձաւա-

խումբը պատրաստած էր զբաւող դասերու հարցարանները և գնակատութիւնը կ'ընէր բերանացի քննութեանց. քննութեանց արդիւնքը եղաւ առանձնահատի:

\* Յուլիս 23 Եարաբ կեսօրի ետքը ժամը 4ին,  
աղջի ունեցաւ ժառանգաւորաց՝ Վարժարանի  
մարզանանցից վարժարաբի բակին մէջ, զեկավա-  
րութեամբ Արմենակ Սրբի ի որ մարզիչ է ապահովին-  
է վարժարանին. Ազակի բանից հրանուած էին  
երկու խումբերու, Կարմիր և Կանաչ, իրենց իսկ  
կողմէ ընթրուած յասուու խմբագետներուն. Քանի  
մէ օրեր առաջ աղջի ունեցած էին արդէն պա-  
հեցարդի և Փուլթպոլի խմբակն մրցուամբը եւ-  
երկու բակին մէջ ևս շանէր էր Կարմիր խումբը, եւ  
ատացած իր դրցանը. Մըցան այց նպաստակին համար  
յատացուած երկու աղջի աղջականիցը:

Այսօրուան սղիմպիկական մքցանքներու հանդէս սկսած ժամանակաւորաց մարզիկներու տունացցցիվ կ վարժարանի բայլիքը գովազներու ներ իրիցն զուներու պարզած կ քայլիի առջևէն. եղան յազգեր 100—800 մէթր. երկայն և բարձր ստումներն չափական և նկազական լիստով մարզանքներ, զոշարշաւ, զնաբարձրական թիւն, և այլն. յոյժ ծիծաղապարտ էին փայթերուն պարկարչաւ և երեք ստորվ վազգը, սպառութիւն էին վարժարանի սաներուն առաջարկեցիկ յանցնառութեան կը հանձէին:

ժառանգաւորաց մարդկների իրեց և կողմանը  
մէջ երկու սքերն մարտանասն ոյժ, հկունու-  
թիւն, և մասանանց կարպատն զինունձ ողի:  
Ներկայ էին մարտանութիւնը, ուսուցչիներ, ծա-  
խօթերք և համակիրեր, Մարգարանդէքս աները-  
տուինն առաջին և երկրորդ հանգիստաց աները-  
ց վրանատութիւնն առիվոզ եւ արծաթազօծ մե-  
տաներոյի և ժառանգէններով:

\* 27. Յուլիս հՀ. յետ միջօրէկ ժամեց 4 ին տեղի  
ունեցած ժամանակը վարպետանի ամայիցիք հանդիպ, որ  
իր կողու առանձին բազկացած էր. Առաջին մասը  
յափափուած էր խմանացան մցանեներու որոնցմէ  
առաջին է Աստվածական մըրգու. Տուած  
իւրի թի է պարուէլ է զ զարուղչէ մեր մէջ Ազ-  
գային պատմութիւնը նկատեցոյ պատմութենէն: Մասնակցուները էին Անդրանիկ Աննան (Ք. Դաս-  
տիանէն): Կարպատական քաղաքանին (Ք. Դաս-  
տիանէն): Երբեմ բանահօսների ալ պատմական  
գաստերով կը զրագացացին ինըն թէրը թէ կա-  
րելի չէր պարագան մեր մէջ Ազգ՝ պատմութիւ-  
նը նկատեցոյ պատմութենէն: Գնինի մատածո-  
զով առաջին հոչափից Անդրանիկ Աննանը: Ապօ-  
ւոյ Արշակունյան մըրգանեւ. Արտասանեւուն  
համար տրաստ քերթածած էր. Վ. Մեծաբանցից  
Ալևուտածաման՝ ըցը եւ ուրիշ մը ընդուռած մըր-  
ցարով կոսու. մասնահօսները էին Դրանիկ  
Հաղպետան (Ք. Դաս.): Վարդէս թերքապատճեն (Ա. Դաս.): Գրիգոր Գասպարան (Ա. Դաս.): Առաջ-  
նութիւն հանձնու. մասնահօսովոյ գնահատան-  
գով: Դրանիկ Հաղպետան, երկրորդ մէջ Վարդ-  
էս թէրքապատճեն: Անոր յալորցից կոփ մըր-  
ցանք, տրաստ էր «Ալյօր պատմա» շարականը  
և ուրիշ երբ մը հնարութ մըրգարէն: Մասնա-  
կցունենք էին, Դրանիկ Հաղպետան, Ստեփան  
Դույլումնեան (Ա. Դաստիանէն): Հայկակ Ֆրան-  
նեան (Նախապատրաստական): Այս մըրցանքի մէջ՝  
ու առաջին հոյա, Թրափիկ, երկրորդ քոքրիկ  
Հայկակ Ֆրանկուն կը նկնեացէք երգիւնիք վրայ

Ղարժարանի այս տարրուան երաժշտութեան աւ-  
ուուցիչ Կարապետ Սարկաւագ Շիրինեան :

Վերը ին մրցանքն էր զբախում, առաջարկուած  
ըստ գրի ին անապիք գրութեած մը արձակ կամ ո-  
ւանուոր, մասնակցութեան էին Կարագուաս Փա-  
փակեան (Բ. Դասարանէն), Յարութիւն Արարա-  
տարան (Բ. Պատարանէն), Եղանակն Հեթիւնն-  
անախ, իր ըն ալ գրանքն էն մէկական թերթ-  
աւած: Առանցութիւնը շահեցան հաւատաց զնա-

— 15 —

Առաջ է կայսրական դադարիչ զարչ պատւ յայ-  
ռապի թ. մահին գործադրութիւնը, որ բազկա-  
րած էր 7 մասերէ.

ժառանգաւոր սահմեր, ղեկավարութեամբ կա-  
տապես Արքակաւիլ, երգչի և Ալյ Քրիզ փեմձ  
որպացական երգի՝ Ակա ժամա, Վարժաշտի և Էն-  
այաբանի Տեսուչ Տ. եղիէջ Վարչ, Կարդաց Վար-  
աբանի և Երեկան Տեղակալիքը, Ներկայացնեած  
ուղարկութեամբ կը լինաւ կը առաջ կը գործ կը գո-  
տապացի է ամէն մասամբ, Տեսչի տուած տե-  
ղակարին վայ կատարաւեցան մրցանակներու-  
աշխատանք, զոր կատարեց Ամեն. Ս. Զարիքարց  
այսու Վարժաբանի չորս զատաբաններու մէջ ա-  
պաշին և երեկոր համարացնողաբարը, իմացակա-  
րցան շներու մէջ առաջին Եղողներու կ վարք  
ու բարքի մէջ առաջնութեաւը շատոցիքը ստա-  
նուէնիներ Ամեն. Ս. Զարիքարց չօր ձեռնուցն:  
Ճ. զատաբանի մէջ առաջին եւս էր Անդրանիկ Աշ-  
տան, Ակա Ալյանեան, Ակա Ալյանեան մէջ:

կարապիտ Սկրովիւսան, թ.՝ Կահրամ Գամանձնան: Ա. Խառարանի մէջ՝ Ա. Տիրուան Գալազիան, թ.՝ Յոշիկաննես Մասկոփանն Նախապատրաստական մէջ՝ Ա. Անդրանիկ Ալբրեխտս, թ.՝ Վարդգեղի Էլզգինեան: Վարդ-բարքի կամ առաքինութեան աշխին մցանակը շահեան Յաթիթ Վրթանեան թ.՝ Բանսի, թ.՝ Բրցանակը՝ Կոստանդ Տ. Ստեփանես թ.՝ Դասի, թ.՝ Կամբուլի յամբուջ յարտարանի մէջ՝ Առաջին

տու Բիւնք մատեցան ի համբայ Ամեն. Ս. Գաւարիարը Հօր աշխան Ներկայ էր ընտրանի փոքր բազմութիւն մը: Մեկնեցան ամենքն ալ գու և ուղաբե արամազդրութեամբ տեսելով թ. Աթոռու վասարներն բարդաւահանքի և յառաջդիմութեան բարձրական համբառն վրայ:

### ԱՄՓՈՓՈՒՄ ԱՄՍՈՐԵԱՅ ԼՈՒՐԵՐՈՒ

\* Յուլիս 3 Կիր. — Միաբանութեան և աշակերտութեան մէկ մասը Ս. Յարութիւն զայրին. Պատարացի, զոր մատոյց Տ. Խորեն Վրդ. որ յանակիւպի խօսք առաջ և ջանաց պարզել ու իրութիւնը թէ Ս. Յարութեան Բանակ ու ամայի և թափուր վիճակը և երկրին տանապայլի այսկացութիւնը արդինչ են կրօնական անտարքութեան և մեր մերժութիւնը. Ս. Պատարաց մատուցուցան մեռ և Ն. Հրեշտակապետ, ուր քարոզեց Տ. Տիրայ Վլր. և ասէին իսպակալութիւն, իսպակալութիւն, և ոչ որոյ խօսապատճեան (Երեմ. Ը. 11. 14). Յարանինը ու ջանաց ցոյց տու որոյ քրիստոնէական հաւատաց ներշնչումն ու քրիստոնէական կենաքի պարզումն է մարդիկ պիտի ինսն ողջունել հետաի խաղաղադիմութիւնը, զոր անքան անզուսպ տեխնանքով կը վնասեն, ներկայիս մանաւանդ:

\* Յուլիս 4 Բւ. — Ժամ. վարդապետի Անդրեանի սպասութիւնը կենանիկոս կաթունի պատաժի բարձրացման բարեպատճիկ առիթոյ, սեղական հարցեան նպասկապոսի նախանձենութեամբ սարքուած էր Քեյսարական մը, որուն յատուկ կրասովով, և Ս. Պատարիարը Հօր Թալլայտութեամբ ներկայ գուշտեան և վարդապետները զլմաւուութեամբ Ս. Մերուր Արքունուն. Նշանանի:

\* Յուլիս 8 Ամեն. — Ամեն. Ս. Պատրիարք Հօր այցելեց Զեխոսօվաք Գէրք Միհոնարք որ առաջն ական ըլլալով Ներկրենի Յարզամանած է Առուտաշառունեց. Ս. Պատրիարք Հայր Միհոնարք նուէր տուա հայերէն Աստուածաշունչի 1500 ամենակի ասթի Ս. Աթոռոյ Տպարանէն ի լոյն ընձայուած Յաջարանաւուն մորոց մը, որմէ չափավագ զոն մնաց միխոնարք:

\* Յուլիս 13 Եշ. — Ս. Թարգմանչաց վարդապետաց Սահմակայ և Մերուրայ տօնին առիթի, Ս. Պատարագ մատուցուցան մայր Տաճարի մէջ. պատարացից և քարոզեց Թարգմանչաց վարդապետն առուն սուրբերը իրեն Վարդ. որուն ոք ներկայացուց օրուան սուրբերը իրեն Վարդ. ոք կրկնած մարդիկ; որուն քանանած էնին իննաման զեր մը կատարելու մեր ազգին մէջ:

\* Յուլիս 17 Կիր. — Գիւռ Տիրոյ Ս. Սոսուածանին. Ս. Պատարագ մատուցուցան թէ Աստուածանի Տաճարի մէջ և թէ Ս. Հրեշտակապետ, ուր քարոզեց Տ. Խորեն Վրդ. որ յարցնան յաղթամակ բարիներուն միակի մասին են յարցն առաջաւածան անունը իրեն միանալու մասին մէջ. Բայց կուտա առաջաւածանի անունը իրեն միանալու մասին մէջ. Ապա նկատի առաւ բարիի և չարի հարցը. ցոյց տուա առաջաւածանին նախանձեամբ ներդրուած էրարկութեան գոյութեան և Բոյլ կուտա որ որ նոյնիկ անունը յալարին իրենց մենարկիւրուն մէջ. Բայց վերջնանին յաղթամակ բարիներուն միայն պիտի ըլլայ. Ապա նկատի առաւ բարիի և չարի հարցը. ցոյց տուա այդ հարցին լուծան համար առաջարկուած ինչ ինչ իմաստաբեր:

թական առօտքթիւններ և վեր հանեց անոնց թերութիւնները կ. քրիստոնէական ըմբռնուամունք մէկնեց չարիք հարցը շետակով որ աշխարհիւն վրայ չարիք էկայ իր բացարձակ սիզբունը մը այլ անիկա յարաբրիւական ըան մըն է, այսինքն թէրի մնացած, լիրագործուած բարին, հզրուացուց թէ աշխարհիւն վրայէն չարիքը արմատախի ընկերու ճիպս ոչ միայն պապրղիւն այլ նաև վտանգաւոր է:

\* Յուլիս 24 Կիր. — Ամեն. Ս. Պատրիարք Հօր Կողմէ Գեր. Տ. Մերուր Արքենք. հետու ունենաւ զեր Տ. Կիրեք Վրդ. Ներկայ կոնուեցան, իւումանիոյ հանգցացն վեր. Մարի մայր Մեգուէին համար կատարած հոգեհանգիստին, որ տեղի ունեցան Համբարձման լըրան վրայ Յունաց գուալեայ եկեղեցին մէջ:

\* Յուլիս 24 Կիր. — Ս. Պատարագ մատուցուցան վեր Տ. Հրեշտակապետ, ուր քարոզեց Տ. Ներկայ Վրդ. որ օրուան Ասետարանի ընթիրուումը — հացերու բազմացման հրացքը — իր խօսքին նիմի ընկերու, նիմի Յարչան հացերն ջանաց բարձրանալ հոգեկան սունդի զայտափերին, ներկայանենկ Քրիստոսու իրերի, ներկայ զերպայոն հացը, որուն եկողը պիտի չքալցի և որուն հաւատացուց պիտի չքարափ երբեք:

\* Օգոստ. 1. — Վարդապահ Աննելից. Ս. Պատարագ մատուցուցան ի Ս. Փրկիչ, ուր քարոզեց Տ. Վակ Վրդ. մինչ կենանք գրիստոսու է և մեռանք չան բնարանով բացարարեց թէ իւշպէտ մասեւ վարդապատճեամբ մը պիտի ըլլայ Քըստանեային համար եթէ երբեք անիկա քայլ Քրիստոսու օրնաւուած և երկրապահի հետքերուն վրայ, որով ինչ են Քրիստոս մեկած՝ պիտի վզանայ մանէն, զայն նկատելով սկզբնաւորութիւնները յարիստական երջակարեւութեամբ:

\* Օգոստու 2 Զշ. — Այսօր մկնեցան Տ. Տիրայ Վրդ. Ներսոյեան, որ Ամեն. Ս. Պատրիարք Հօր Տիրապատճեամբ նշանագրաւած էր Բարիկի թեմին առաջնորդ՝ Տ. Վամաշալուսն Պրայազնի փոխառու:

Նախորդ երեկոյին, Ամեն. Ս. Պատրիարք Հայր Միհրանութեամբ Ս. Աթոռոյ մէջ ներկայ անամենքը հաւաքած էր մրգասականի մը շուրջ խօսեցան սախ ինչ Ս. Պատրիարք Հայրը. ուուա իր Հայրական յօրութերը և օրուութիւնը, որոնց պատասխանեց Հայր Տիրան լի երախագիտական զայտուներով: Ապա Ս. Պատրիարք Հայրը մէկնեցան սեղանէն թռլուզ որ ներայիսներ աւելի պայտ արտայալաւուն իրենց զայտուներուն խօսեց ամէնքը ալ մի ըստ միջնէ ըլլին պէտքի մտերիմ խօսքեր և բարեմազթանքներ, յուուած էրին աննենքն ալ ոմակ կարստուաւին Ամեն պիտի միանամայն պատասխանեց չ. Տ. Տիրան սիրալիք զայտամար: Հաւաքյութը վիրշացաւ և լայիշտուք Քրիստոսի շարականի երկացուասութեամբ:

Այս առաւած վանքի մեծ զուռք հրաժեշտի իշխան էին բոլոր Վարդապետ եղբայրներ, Սարկաւածներ, աշակերտներ և ծախօններ Ամեն քէն և կարծեսու առնելով մէկնեցան չ. Տ. Տիրան, ուղղակի Գէրութ ուրիշ պիտի անցնի հալէպ իր ծնողքն մօս և ապա Պէյրութիւննաւ առնելով ամսոյ Ցին պիտի մէկնի իր պալտանտեղին Բարիկ: